

տաղաւագութեան չի նմանիր, որ կապեցեալ է կանոնաւոր և անընդհատ մեղեղիով, որ շուտով ականջ կը յօդնեցընէ. այլ սա մերթ քաղցր է, խազաւն և նրածայն, մերթ զօրաւոր և խիստ. կը փոփոխէ իւր վերջաւորութիւնը ու խառն է տարածայնութեամբ, ինչպէս և դիւցազնական քերթութեան ոճյն ազատութեան պատշաճ է: Երբեմթէ և ընդառաջ կ'ելլեն անհարթուարձակ տողեր, բայց այսպիսի երկայն դրութեան, ու միանդամայն ամբողջութեամբ ներդաշնակեալ դործոյ մէջ ներելի են:

Վերջապէս կորուստ Դրախտին քերթուած մ'է յորում առատօրէն ամէն տեսակ գեղեցկութիւնք կը գտնուին, և այնու ստուգիւ կրնայ պարծիլ Հեղինակին թէ բնաւ ուրիշ որ և իցէ քերթողէն թէ բնաւ ուրիշ որ և իցէ քերթողէն:

Ստորև չի մնար իւր համբաւով, թէպէտ կը խոստովանիմք թէ շատ մ'անհարթութիւններ ալ ունի, այլ այս գրեթէ բոլոր գերագոյնու անուանի հանճարներու ճակատագիր մ'է, որ երբեք բոլորով վին զերծ չեն որ և իցէ վրիպակէ: Միւլտոն շատ անդամ աստուածաբան և բընազանց է. երբեմն խիստ լեզու կը գործածէ, շատ հեղ ալ արուեստակեալ է իւր խօսից մէջ, և փափաքով՝ իւր զիտութեամբ պարծենալու. բայց այս թերթութեանց շատն՝ իւր գարուն իմաստակական նրութեանց պէտք են ընձայուիլ: Սա կորով կը ցուցընէ հանճարոյ ու մտաց ձկտում մը, որ գերազանց է իւր ուրիշ ունեցած ամէն կատարելութիւններէն. մերթ կը գերազանցէ քան զն և է քերթով, և մերթ ինքն իրմէ իսկ ստոր կը մնայ:

Պ Լ Ե Ռ

Դ Ա Ռ Լ Ո Ւ Խ Լ Ե Ա Ռ Ն

(Բ Ա Ռ Դ Ե Ղ Ա Գ Ի Մ Ա Ր Ճ Դ Ի Տ Ա Վ Ա Բ Ա Վ Ա Ք)

Ի թիրգիքէ կամ Դարչէ
ի չը կառուտ կրաստանէ,
Թըռչմ'ի ծայրըն Ղառլուխ
Բուրութըց վեհ գլուխ:
Ո վ, որոց սկրաք ներմ զարնեն
Աիրեն ըշքնաղն և վրում,
Այնեն հետոց ետուէն
Թող գան զըննել ՚ի դիտէն:
Հաւ դիտեցէք ըզ Պոնոսու,
Նմնուածք ընտթեան պիրալի,
Երինք հոմիոք դարուփոս,
Գէտակը և ծով ամեհ:
Յայս մէկ երկրիւ կ'առ փոքրիկ,
Գեղով ընութեան աննըմնն,
Աստուած ժողվեց միաբան
Խնչ որ արար գեղեցիկ:
Մաղիկը և ծառք բիւր պէսպէս,
Տանձ և խընձոր վարդերս,
Միիին, կոմար գունագեղ
Զադ ու հաւեր շատ լըքեղ:
Ալդ ամենուն տան և յարկ
Պանոսու ըշքնաղն էր վիճակ.

Հըսկող սուր ացք և դիտակ՝
Ղալուխ գուն ես, միհ ըրյարկ:
Ջիւնոտ սարից ձեւնարան
Սիսակա և մե այէքառն,
Հըսկաց լերինք ց յոթաթտուն՝
Կարճ հասակէդ են նըկուն:
Մողն ՚ի յատիցդ ըստորև
Լուս մրանչէ տայ բարեն,
Ի գէմերէց ցրիօսող
Քեզնէ վախեն՝ է քարոզ:
Գետք և առուակք սարապին,
Քո կողերուդ շըմօսուն.
Ղատլուք, դու չես, չես աղբիւր,
Ալճ ճըրագ ես լուսասփուռ:
Ալդ քո շէներն, այդ քարեր,
Խոր կամարներզ և խորչեր,
Ո՞ր աստինէն պրասիկն,
Ղալուք՝ դըմուսդ ամսնելէն:
Եկեղեցիք թէ մեհեան
Բագին արդեզք թէ սեղան,
Նախ քո ճակատը ծածկեց
Զոր ժամանակ խանգարեց,

ի քարափոր աւագանդ՝
Որ 'ի ներքև գաղափթանդ,
Արդեզ որ քան մարմիններ
Լուացուեր են ու պատանքուեր։
Չեռք 'ի ծնօտին՝ աչք տըխուր,
Աւերակացդ քով նըստիմ։
Խօսէ՛ բա՛ ին նոր հին
Կեանքեր տեսնես բիւրաւոր։
Աւշ քու քարերդ հընաւեր
Բիւր դիւցազունք են կոթեր,
Քեզ տեսաւ թիւրն 'ի Նահանջ
Գրուխ ժըռեց անց յառաջ։
Երբ մեծ արքայն Միւրդատտ
Զարկաւ իշխանք շատ յերկաթ,
Երբ ծովէ ծով վանեց զիւյն՝
Քեզ հեռուէն ես ողլոյն։
Թագք, թագաւորք սահեցան,
Ազգեր մեծցած՝ պըզտիկցան,

Ղառլուխ՝ վասեմդ այդ ճակատ
Խսկի մընաց անթառամ,
Ուր և թրչիմ մոլորիմ
Սար թէ 'ի ծով կամ 'ի խոր,
Դառնամ 'ի գուշադ թէ հայիմ։
Ինձ մօտ թըլիս շորջ բոլոր։
Եկայ, տեսայ, մայլեցայ,
Մըտք սըրտագ գերուեցայ.
Ղառլուխ, մէկ մ'ալ ե՞ր գառնամ
Ազովդէ նայիմ անելման։
Ողջամբ կեցիր, ով Ղառլուխ,
Հայրէնի տանեա աչք գըրտիւ։
Քեզ՝ կյա համբոյր կարօտով
Տայ Նուրիխան մորմօրով։
Բայց ահա մնայլ զիս պատեց,
Լոյս աչքերուդ խաւարեց.
Ղառլուխ՝ արդեզ ամսերէս
Մէկ մ'ալ նայիմ գուարթերես։

Հ. Մ. Նուրիխան

ՄԿՆԵՐՈՒՆ ԵՒ Ա.ՔԻՍՆԵՐՈՒՆ ԿԱՒԻՒՆ

Տըներուն մէջ Կատուններ,
Խակ գուրս տեղուանք շար Ավիսններ,
Մըկներուն մուխը կը մարեն,
Բայներ կ'աւրեն կը քանդեն։
Թէ շըլային այդ յետիններ,
Գեղացի կամ լեռան Մըկններ,
Պէտք ատենին՝ չէ թէ հարիւր կամ հազար,
Այլ կըրնային անպատճառ.
Խենց ազգէն միիլոնաւոր
Ոտք հանելու քաջ քաջ զինուոր։
Այլ դու տե՛ս փորձանկ,
Ամէն անկին, ամէն ծակ,
Դիզուած խոտին բարդին տակ,
Դաշտին դար, փոս, խոր տեղուանք՝
Աւշ շար կենդանիք
Հասուցին ժանիք.
Վերջապէս Մըկներուն
Հասաւ համբերութիւն։
Օր մի ատեան ժողովեցան
Միեծ փոքր ամէնքին միաբան,
Ուր դարման մի կամ ճար գըտնեն
Ազգասութեան՝ Ավիսններէն։
Շատ խորհուրդը, շատ իրնդիր,
Շատ վէճեր և կըռիւք
Ըլլալէն վերջ, որոյն ցին,
Միեծ բազմութեամբ քըւէին՝
Թէ պէտք է որ յայտնի
Պատերազմ մի բացուի։
« Զատ մենամարտք այն տեղ կամ այս՝
» Միշտ եղած են մեղ 'ի վընաս»։

Երբ Մուկ մ'ասաց, փորձով սորված,
Պան Ավերի մ'ձանիլը թողած.
« Մ'ենք բազմութեամբ կ'ըլլանք յաղթող»։
Կրկնեց մի այլ Մուկ, գիրք կըրծող.
» Ցայտնի ձեզի օրինակ
» Մուր օրերուն պատերազմը,
» Փկելնա, Սատով ու Սետան,
» Ուր բազմութեամբ տոնեցան»։
Այս խօսքերուս՝ ծափածայն՝
Ամէն Մըկներ հաւանան։
Սաւաց ատեն կորսնելու
Պատզամառ զըրկեցին՝
Թէ « Այս ինչ տեղ, այս թըլին,
» Մըկանց քաջ ազգը կըռուելու
» Ավիսներուն ձայն կու տայ.
» Պատրաստ կեցիք ձեր բանակով,
» Գործը պէտք է որ արիւնով
» Գոյուսի ելնէ՛ ու վերջանայ»։
Եւ իրենք շուտով,
Կարգով կանսնով,
Պատրաստուեցան 'ի կըռիւ.
Զոկ, գունդ, խըմեր բազմաթիւ,
Ամէնք մէկ տեղ մի բանակ,
Թէեր 'ի յաջ և յահեակ։
Ամէն բաժին զատ զատ ունէր
Գընդապետներ, խոմբավարներ.
Այլ բոլորին միայն մի հատ
Հրամանատար ըստրատելաս։
Բոլոր վառուած 'ի զէն 'ի զարդ,
Առաջնորդաց գըլուխ սաղուարտ։